

ԳՈՐԾ ԵՒ ԵԶՆ

գորտոյ տեսեալ իշն'ի խաղի պարաբակ,
իզձ ըզձացաւ լինել նորուն հանդունակ.

Տըւեալ շընչոյ թափ ուժգին,
եղն չափոյն նա կըրկին.

Եւ առ ընկերն դարձեալ, աչք կըկո-
յի յեալ, —

« Ինձ դու, աղէ, ձայն տուր ասէ,

« Ի ցմ' եղինդ հաւասար : » —

« Մի դու, ընկերն ձայնէ նըմա մեղմա-
յար, —

« Բնդ վայր տանջիս ուռուցեալ :

« Ո՞ եղն իցէ, և ո՞ դու .

« Դու թըզաշափ, նա մըսեղէն բըլուր
[է, —

« Ոչ, կըրկնէ գորտն, միտ դիր, անսա ,
« Տես թէ որպէս ես մեծացայ.

« Հասի եղինըդ չափու : » —

« Եւ ոչ անդամ եղինը նորա : » —

« Հայեաց այժմիկ, ապա ասա . » —

Եւ ես ուժգին ուռուցեալ
Եղն ընդ մէջ պայմուցեալ:

Նըման դրտոյս նախանձարեկ

Բիւր օրինակ մեզ կայ մերձ .
Բազումիք իւրեանց չափոյն անդէտք

Ծնդ հուպ լինին ինքնահերձք :

Զի քան ըստ չափ ձըկտին անձանց ,

Գալրվ պայքար մեծամեծաց : —

Զի զարմանաս թէ Մարկոս ,

Այր անաւագ վաճառական ,

Թողեալ զիսանութ և խոյս ետ :

Եւ նոր իշխանըն կիրակոս

Ի գետն հեղձաւ ետ ընդ ետ :

Խակ թէոդորըն մեր վարթամ ,

Յորժամ լըսես անազան ,

Թէ պարտատեարցն ՚ի հարկէ

Մատըն անձին եղեալ է .

Զարմանալց չէ արժան

Թարգմ. Հ. Քերոզչի Վ. Քոհեւերնու

ՊԱՏԻԿ ԴՊՐՈՒԹԵԱՆՑ

« Ակնարկեցինք յիւրում ժամանակի
այն կորովի, ճարտարախօս և նորանշան
ճառը, որով կեսար գանդու քանի մը ա-
միս առաջ հաստատեց հանդիսիւ ՚ի Մի-
լան՝ Հեղինակաց իտալական նոր ընկե-
րութիւնը : Ճառին նիւթն էր՝ դպրու-
թեանց պատիւն : Չտրուեցաւ մեղ, ինչ-
պէս փափագէինք, զայն լի բովանդակ
հրատարակել . հոչակաւոր մատենա-
գրէն շնորհեցաւ մեզ հետեւեալ պատա-
ռը հրատարակելու, որ անշուշտ մեծ յօ-
ժարութեամբ պիտի կարգացուի : Ենոտ
խօսելց հեղինակաց և հրատարակաց աց
միջի յարաբերութեանց, իւրաքանչիւ-
րոց ըղձից և թերութեանց վրայ, յա-
ռաջ կը վարէր դանդու այսու ոճով : »

Այսպէս խոպական պատկերա-
գարդ թէրինն . ՚ի մէջ բերենք նաև ի-
րեն քանի մ' ամիս առաջ ակնարկած
խօսքերը, ճառին որպիսութիւնը լա-
ւագոյն կերպով կմանալու համար :

« Ի՞նչպէս անդրագէտ է մեր հասա-
րակութիւնն : — կամ, գէթ ինչպէս սա-
կաւ զրական է : — ի գաղղիա, չորս հան-
ճարեղ խօսք կըսէ եռնեսդոյ իւրնան, և
բարիզցիք ընդ չորս հողմն կը տարածեն
զայն . յիտալիա, ողջոյն մը կ'արտաքե-
րէ կեսար դանդու, որ ժամէ մ'աւելի
կը տեսէ, և կը զրադին անոր միայն այն
հարիւրի չափ գրադէտք, լրագրողք ,
հրատարակեչք, եկած մատկ ընելու զայն
՚ի քաղաքաբաշխական դահլիճն, ուր
վիճարաննեցաւ օրէնսդրութեան մը վը-

բայ՝ երաշխատորելու ընդդէմ աւազա-
կելց հանճարոյ սեփականութիւնը :
Բայց 'ի Գաղղիս՝ Գանգուին պէս ճառ
մը, Գանգուէ մը խօսեցեալ, շառաշ կը
հանէր :

« Հօս այնքան բազմաթիւ կիրակէի
օրագիրերէն, որոնք գրագիտականք
կը լսուին, ոչ ոք անոր զրաղեցաւ : Թող
ըլլար գտաշնակահար մը, կամ դոնէ ութէ-
և տասանամեայ բանատեղծ մը կամ վի-
պագիր մը՝ որ զլրագրողս 'ի նախաճաշ
կը հրաւիրէ : Այլ ութառնամեայ մա-
տենագիրն, որովհետև չի խնդրեր զո-
վեստից յօդուած մը անոնցմէ՝ որք այս-
օրուան օրս աղմուկ կը հանեն, մոռ-
ցուած է : Եւ սակայն, իր ճառն, ինչ-
պէս շատ աղէկ ըստ մէկն, եղաւ ճիշդ-
հեծելազօրաց յարձակում մը, վաղեց
ամենուն վրայ, — վարչութեան և ընդ-
դիմադիր կողման, գրագիտաց և հրա-
տարակչաց . հին մարդիկներու և նոր
կոմներու, յառաջադիմականաց և պահ-
պանողականաց . աղախնայց օրագրին
և բովանդակ տպագրութեան, երես-
փոխանաց և ծառայք պաշտօնէից » և
իտալիոյ թագաւորութեան . . . Երբեմն
ընդդիմագործ կ'երևէր, երբեմն հասա-
րակապետական . . . Ուրիշ կողմանէ,
հեգնութեանց կոռուփից մէջ, ծշմար-
տութեանց կոռուփներ, և ընտրելագոյն
ասացուածոց բազմութիւն մը, որ ին-
չուան այն խոժոռ ակումբը կը ժայտե-
ցընէին, և իսպառ զայրացեալ, վասն
զի բորբովին դէմ յանդիման կը հա-
րուածէր: Գաղցրապետն, քաղցրա-
տեսուն, Ազգային հոգաբարձուն, հօն
առաջին կարգին մէջ, ամբաստանելոց
բեմին վրայ կը թուէին :

« Այսպիսի վերտառական ճառի մը
կնքը՝ սրտառուշ եղաւ, կարծես թէ
անուանի մարդն իր կտակը կը կար-
դար. կու տար իր հրաժարականը աշ-
խարհի մը համար, որ . . . սկադեղով
մրտած չեր, Ողջունի մէջ, միշտ կսկը-
ծագին բան մը կայ. բան մը՝ որ կը խոր-
տակի. և Գանգուի խօսից մէջ կակիծն
կ'իմացուէր . . . գոնէ թաղծութիւն մը,
իր մուտքն մելամաղձութիւն կ'աղդէր:

Բայց մենք սկեպտիկիան ենք և կը լին.
ցընենք չհաւատարով բնաւին այն ող-
ջունին, և ոչ այն վերջալսւազն : Կը դո-
գար՝ թերթը վեր վերցընող նիշար ձեռ-
քըն. Բայց տակաւին իի է զօրութեամբ
և պիտի չպարտասի նետի մը պէս դրի.
չը գործածելու, և կը յուսակի, գէթ օր
մը ցանչի մը պէս :

« Զարմանալի կերպով Գանդու զեռ
կորովի է : Մէկալ օրը, Մանցոնի թաս-
րոնն էր, Սարտուի Օտէլին առաջին
ներկայացման, երեսուն տարուան ե-
րիտասարդի մը պէս : Առաջին կարդի
օժեկի մը մէջ էր, ձախակողմը, և կ
կը ծափահարէր » :

Ահաւասիկ բուն ճառին հատուածն .

. . . Ասոնք ցաւեր են, կ'ուզէի ը-
սել, ընտանեաց : Այլ եթէ մատենա-
գիրն մմոնէ 'ի հաղորդակցութիւն ընդ-
ընկերութեան, կը գտնէ հօն իրեն պա-
տուոյն պարտուպատշաճ վարմունքը :
Այն իրեն որ և իցէ ընծայեալ գերա-
զանցութեան համար, զինքը մահացը-
նելը այլը կը քաղցրանայ : Եթէ ժափիրն
շինական մը կամ տաղտկալի չարախոս
մը կամ լիբր սուսերամարտ մ'իրեն նա-
խատինք մ'ընեն, աշխարհն կը ծիծա-
ղի, ինչպէս սրիկայք երբ ճամբան մէկն
ընկնի : Անոր դէմ դառն քննադատու-
թիւն մը ամեն ընթերցարանաց, ամեն
խօսակցութեանց մէջ շրջան կ'ընէ, և
ժողովուրդն կը հաւատայ աւելի միոյն
չարութեան՝ որ կը փախչի և կ'արհա-
մարհէ, քան ամբողջ անարատ կեանքի
մը՝ որ երկիւղի և փաղաքշանաց կուոյ
մէջ է : Իրեն օրինաւոր շահիւք ստա-
ցած անկախութիւնն գոգցես յանցանք
մը կը համարուի : Նեղութեան մէջ է,
կ'ոյրան այս մատենագիրներս, մատա-
կարարութիւն շին զիտեր : Թերես մէ-
կուն վրայ կասկածի կ'երթան՝ թէ մեծ-
անձնութեան համար անվայելու վի-
ճակի մէջ կը գտնուի, և կ'ուզէ կենալ :

Նոյն իսկ օրէնքն որ ամենայն քա-
ղաքացոց երաշխաւոր կ'ըլլայ ոչ միայն
կենաց ապահովութեան այլ և նկատ-
մամբ պատուոյ, խեղճ մատենագրին

Համար կը լուէ, որ կրնայ նշաւակի ըլլալ
առաջին չափ՝ որ ուղեց սրունդը խած-
նել, կամ առաջին կապկին՝ որ սկսի
զինքը նմանցընել. քաղաքավարութե՛
խանոնքն իսկ անոր քով զօրութիւն չու-
նին, և Նախատինք մը՝ որ եթէ ուրիշ
ազնուականի ըլլուէր, կը զգուեցնէր
ամբոխը, մատենագրին դէմ ժայթքե-
րով, հանոյ կ'անցնի. են ոմանք որ ու-
րիշ բան չեն վնատըուեր՝ բայց օրագրին
սիւնը ուր կը թշնամանաւին. ոմանք ալ
որ ինամք կը տանին թշնամութեանցս
չպակսելուն. աշխարհք անձամք անձին
կը հրճուի, երբ լրախոյ (hydrophobe)
մը կամ հացկատակ մը չարազան կը
հարուածեն այս մատենագրի կոչուած
համաշխարհի խաղալիքը.

Ուրեմն յետ յորդորեց զմատենա-
գիրս զզուշանալու այս պակասութիւն-
ներէս, մուցցնել տալու այս իրենց յոր-
ջորջանքը, և համարելու՝ որ 'ի մահա-
ցուցմանց խոյս տալու լաւագոյն կերպն՝
խոնարհութիւնն է, ներելի ըլլայ յանձ-
նելու աշխարհի զիջանիլ ասոնց, որ
նոյն իսկ իրենց վիճակին համար աւելի
գերազանց զգացողութիւն մոռնին :

կանայք կը ճանշնան զայն , որոնք ,
ինչպէս պարտք մը կը համսրին՝ այս
մտաժավիններուն , որ իրենց կեանքը կը
ծախեն օգտակար ըլլալու կամ զուար-
ճացըննելու զմարդիկ , եղած անիրաւու-
թեանց մարդկան թերին լիցըննելու ,
այսպէս նաև յաջրղակ են գարմաննելու ,
որպէս զմանկունս , այս մէկանները ,
որ պէտք ունին սիրուելու և փայփա-
յուելու ճիշդ մանկանց պէս , այն տկա-
րութեանց համար՝ որ անոնց հիւան-
դութիւնը և զօրութիւնը կը կազմեն :
ինչ որ անոնք չեն համարձակիր ըսելու
հաւատարմագոյն բարեկամին , կը յայտ-
նեն զայն կանանց , անձնասիրութեան
ծածուկ մուտքերը , տենչանաց ծած-
կախորհուրդ եւանդները , իրենց ան-
ձանց չափազանց ջատագովութիւննե-
րը , զայնս կնոջ կը պահեն , որ անսպա-
ռելիք բարեսրառութեամբ և հանճարեղ
գթով մտիկ կ'ընէ իրենց տարօրէն թը-
շուառութեանց ոգիսականին :

Ո՞՛վերջապէս մատենագիրը աշխարհին պատկանուի. լնող անձինք են. իրենց անունն սիրելի է և գովիճի նաև հօն՝ ուր մարդի լիներուն և սինկղիտուներունը չի լսուիր. թէպէտ և արծիւք ևս չըլլան, նուազ չարիք կ'ընէ խեղճ մատենագրութիւն մը, քան սեղսնաքեկութիւն մը, լրտեսութիւն մը, հրապուրանք մը:

Ըստ ասելոյ ոմանց, մատեանիք ըստ
բաւականի դիւրագին չեն. խեթիւնա-
յուածքն և արհամարհութիւնքն հրա-
տարակչաց զպիրներու կը հանդիպին՝
որ կ'երթան գիրք և տպագրութիւն-
ներ տալու. մարդասիրական գործ կը
համարուի քաղաքակցին գիրքը գնելը
և ընկերագրութեան քարտեսին վրայ՝
որ ի՞նքն մուրացիկանի երկշուտութեամբ
կը մատուցանէ՝ անունը ստորագրելը.
մինչդեռ ամանցելի է անօթ մը փոխ առ-
նուն, նոր զիրք մը պէտք է պարտի
ամենայն ծանօթից մէջ և ծանօթից
ծանօթներու մէջ, և ինչուան կը գըտ-
նուին ոմանք՝ որ կ'ազաշեն զիելինակը,
բաց ՚ի ձանձրացընելէն զի՞րք լուսա-
նկար մը խնդրելով, ինքնագիր մ"ունե-
նալու. կնոնք՝ որ ձիոց, թատրոնաց,
կերակրոց համար կը ծախեն և կը ցը-
րուեն, ինչու համար պարտք պիտի շա-
մարին, չեմ ըսեր թէ հեղինակաց մե-
կենաս ըլլալու. այլ զիրքերը գնելու.
Սարագրութեանց ինչ պլատի զոհով
կրնայ ունեցուիլ աշխատութիւն մը՝ որ
չքեզզարդէ զհայրենիս:

Ընձեռելու Նպաստից վրայ չեմ խօսիր, այլ կը խօսիմ երախտապարտ ըլլալու վրայ. ոչ պարզե մ'ընծայելու, այլ տառը մը տայս:

Մենք զմեզ յուեկոյն կը կեղծենք
եղածնէս աւելի. այլ եթէ ստոյգ է
թէ հմտութիւնն և համբերատար խու-
զարկութիւնն կը պակսին, թէ մեր
մատենագրութիւնն և մեր զիտու-
թիւնն գուգակցուելով ընդ օտարս կը
հակին. Ճշմարին չէ թէ բոլորովին մե-
ռեալ են: Զայն ծազկեցցնելու համար՝
աւսումնականաց և հասարակութեան
գործակցութիւնն կը խնդրուի, զիրը

գրողին, զայնս ստացողին, զայնս կար-
դացողին, և զայնս դատողին: Աշխարհք
չծամածուէ թէ միքը՝ երկասիրութեան մը
միայն իտարական ըլլալըւն համար: Տե-
սէք զդադղիացի: իբրենց այն շեշ ուս-
բացատրութիւնն, երբ զայլս արհա-
մարհելու համար ըլլայ՝ մնափառու-
թիւն է և անիրաւութիւն: այլ՝ ոչ ան-
պիտան համարոյ մը՝ իբրեւ մորակ է՝
տեսնելն որ բարձրածայն կը գովուի
յիւրոց հայրենակցաց: Աշխատութիւն-
քըն թեթևացեալք են, նուազ գառն է
լաւաց խառնեալ բաժակն անոնցմէ՝ որ
յառաջ գնացողին անցից վրայ պարուք
կը համարին փուչեր դնել:

Եթէ հասարակութիւնն կը յարգէ
զյալթահարութիւնն, և չի պահանջեր
որ այլք զայնս իբրեններուն զոհեն: Եթէ
գիտիք խորել պարտուապատշաճ կերպով
զազնուական մատենագիրը և զիսարե-
բայն: Եթէ աչք մը տալին ետքը և յօ-
րանչելով չդատէ ինչուան տարիններով
վրան տքնուած երկասիրութիւնքը: Ե-
թէ կը յիշէ Յունաստանի իմաստունը,
որ այն ընկերութիւնը բարի կը կոչէր,
ուր մէկու մ'եղած նախատինքն իբրեւ
ամենուն եղած կը համարուէր, այն ա-
տեն կարելի է շատ բան ձեռոք բերել:

Թող ուզէ հասարակութիւնն գրով
մաքառութիւնը, թատրոնի տեղեկու-
թիւններ, թեթէ հատուածներ, տղժ-
գոյն պատմութիւններ, կէս ծշմարտու-
թիւններ, ահարկու ասացուածներ,
յամառութիւն հին իրաց վրայ՝ առանց
քննելոյ զայնս, ատելութիւն նորոց՝ ա-
ռանց զայնս ճանչնալըւ. և կը գտնէ շա-
տերը որ իբրեն առատապէս կը պատ-
րաստեն զանոնք: Թող ուզէ որ գրա-
գիտութիւնքն ընկերակն կոչում մ'ու-
նենան, որ գելեցկին ձեռորով բարւոյն
և ծշմարտին առաջնորդեն, որ քաղա-
քականութեան և գիտութեան յառա-
ջադիմութեանց յարմարին: մարդա-
վարութեան հակառակին, բարեբա-
րութեամբ առաջին փորձերը իրախու-
սեն: ըլլան ասպարէջ՝ ուր կը միջին ի-
մացականսիթեան մեծամեծ պատե-
րազմունքն, և ոչ եթէ անձնաւորու-

թեան կոփւներն . ուր կը հարցավննուին
տեսական գիտութիւնքն՝ գործնական
ըլլալէն առաջ: Ընդհակառակն մերժէ
զանոնք որ կարինուասուր են եթէ զը-
րածներնուն պէս կը մտածեն, նուաս-
տագոյնք՝ եթէ ինչպէս որ չեն մտածեր՝
կը գրեն: զանոնք՝ որ մախանք կը բե-
րեն գիտութեանց մէջ: որ կը զայրա-
նան այն ամենայն ճշմարտութեանց
գէմ՝ որ իբրեն յատուկ անուամբ կը կո-
չուի, որ կ'ուզեն ընկերութեամ ոդի հա-
ւատացընել զայն՝ որ է ոդի զամարիլ-
լայի և ժողովակի: . . . և այն ատեն կը
տեսնուի որ խալիոյ արդանդն ամուլ-
չէ:

Արդարեւ հեղինակաց և զրավաճա-
ռաց վիճակը մեծապէս լաւացեր է: Ա-
նիրաւութիւնն է ժխտելն որ վարչու-
թիւնն անոր ձեռընտու չէ, հրապարա-
կական ծառայութեանց զգիտնականս
գործածելով, ճանչցընելով զիրենիք աշ-
խարհի, սրտապնդելով մրցանակօք և
ընթացակցութեամբ հրատարակելու
օգտակար ճշմարտութիւններ, հասա-
րակաց օգտին ուղելով զգիտութիւնը,
երբ կուսակցութիւնք աչքերնուն վրայ
քող չձգեն: Այլ ՚ի Գարդիա ամենայն
հեղինակ որ յոսի չէ կ'ընդունին գո-
վեսուիւ, կը խրախսուսեն, մանաւանդ
թէ յերկին կը հանեն: այն ծաղրածու-
թիւն ընելու աշխոյժ և նորիմաց ազգն,
՚ի վեր քան զամեննեսին կարու շատ-
խոսութեան և կատականաց, գովես-
տիւ բերնէ բերան կ'անցունէ իբրեն մե-
ծամեծ արանց անուանքը առ համօրէն:
աշխարհ: Առ մեզ բոլորովին հակա-
ռակնէ: հազիւ թէ մէկն ամբոխին վրայ
իր գլուխը կը կարկառէ, ոչ թէ թի-
կունք, սփոփանք, օգնութիւն կը դտնէ,
այլ ահա Ցարկուիննեանց արճարանէն,
ինչպէս Եփէսիննեանց, կը ծանուցաննեն
անոր: « Աչ ոք զօրաւոր է քան զմեզ »:
իր սպասենք՝ որ հեռուէն հասնի մեզ
մեր լաւագունից զրուատիկն: և երբ օ-
տարական մը մեր հայրենակցաց միոյն
վրայ բարեսիրութեամբ խօսի, գորգես
կը ցաւինք թէ տակակին հայրենիք զին:
քը պատուողներ ունի:

ձիշդ այն վախճանեալ հաշակաւոր գեթանոս մարդկանց դէպքն է, որոց համար կը ըսէր սուրբ Օգոստինոս. և իւրանոր ոչ գտանին, գոյին. ուրանօր գտանին, այրին » : Գիտէ արուեստագէտն որ բազմաթիւ են իր կուսակիցքն, այլ և ոչ մին իրեն փաստաբան կը յառնէ . անոր համար ինքնասիրութեան սառէն ընդարմացած՝ պէտք է յանձն իւր ամիսոփի օձի մը պէս, և հօնեթէ կրնայ՝ պաշտպանելով զլուխը, սպասէ որ ներկայ անհրաւութեան ապագայ մոռացութիւնն յաջորդէ : Վասն զի յետնոց բողոք կարդալն այսօր աւելի տկարութիւն է քան թէ իսրուսանք :

Ոչ այնչափ վայելլաբանութեամբ կ'երգէր լէորարտի,

Իտակա, փոյթ կալիք
Առանել պատիւ անցելոց :

Թողուցէք ինծի փափագելու նաեւ, որ քիչ մը բաղցրութիւն չնորհուի մեծանուն արանց՝ իրենց մեռնելն առաջ, և ոչ վերտառութեանց և արձանաց տարաժամ ողբ մը միայն պահուի իրենց : Այլ երբեմն յետնորդք վերտառութիւնն և արձանս կը դնեն անոր՝ որ իր ժամանակակցաց անհաճոյ եղաւ :

Կը պատմեմ ես, չեմ սոգտաներ, չեմ առնուր՝ ի ձեռին ժամանակակից շարակամութեան յաւիտենական իրաւունքը . ով չի գիտեր եթէ որդի ծնանելը ցաւով պէտք է ըլլայ. ով չի գիտեր եթէ ամենայն ոք կը զայրանայ իրեն քունը ընդհատողին դէմ, և այնչափ աւելի՝ որչափ քունն խոր է :

Այս բաներս երկրին ընկի պիտի ըլլան՝ որ վեց գարե՛ ի վեր մին զմիւսը կը խածատէր. այլ սակայն հեղինակ մ'իր արժանեաց վրայ այլուր կը հարցընէ զհասարակութիւնը, և սա կը

կանիւէ իրեն՝ զապագայն. նոյն ինքն կը տեսնէ թէ ուր կը սխալի, ուր կը հակի դարն, ուստի պէտք է զարձունելու զնա, ուր ուղղելու. և ասկէ, այս աշխատութեանց ունեցած կարևորութիւն: Առ մեզ. ով գուք, որ կարողութեանց մեծագունին՝ հանճարոյ ստացող էք. դուք փառաց գատապարտեալք, ըսէր ինծի թէ կրցաք ձեր սեփական արժանեաց գինը կտրել հասարակութեան ձայնից խօսածներէն: Բայց ինծի, եթէ կրցաք այսպիսի բանադատութեամբք ձեր մէկ մսսը լաւացընել: Այլ մանաւանդ գտնելով կամ զցատումն, կամ հրամայական ուսուցութիւնը, կամ վարդապետական վճիռ տալը, կամ թեթևութիւնը, զնասակարագոյն քան զթշնամանս, հարկ եղաւ բազմաց կը զիանալու խորհուրդն ընտրել, զիկտատորաց ըսածին փոյթ չընել:

Բարի՞ եղաւ: Ես չեմ կարծեր, ես որ կը համարիմ որ կարելի չէ ունենալ լաւ դպրութիւն առանց հասարակաց հաւանութեան և միակամութեան: Որ եթէ այս ընտրեալ անձինքն անկախութեան մէջ կը վաստըկին, պատեհութեան մէջ կը տուժեն, և արտակեզրոն ըլլալու վուանդի մէջ կը գտնուին. ժամանակ մ'ընթանալու, մինչև որ աշուրները բանալով, միայնակ և անլողք գտնուին:

Սակայն և ոչ հասարակութեան ողին լաւացընելու համար, կը մոտածեմ, հարի ըլլայ այժմու կարծեաց ետևէն երթալ: Բայց ճանշնալ զայն, առաջնորդել, մաքրել, անոր աղէկ մասն առնուլ, և պողաբեր ընել զայն: Եւ այս կ'ըլլայ, ով մատենազիբք, ձեզի պահեալ սուրբ պաշտօնն: Այլ թէ որ մեծարութիւն կ'ուղէք, մեծարեցէք զձեզ:

ԿԵՍԱՐ ԳԱՆԴՈՒ